

## ԵՐԴԻՔՆԵՐՈՒՆ ՏԱԿ

**Ի** Խ ՂԱԿՆ ԵՐՈՒՆ, ԽԵԾԿՎՍԼԱՄԱՋՔ լրսեցի լումին տակ  
Որ կ'ըսէին. « Գիշերները եւ քամին մըշտանեթ  
Կ'անցնին վարէն. եւ նօթի թշշուառութեան շունչը տաք  
Վըտուրին յարդն եւ շեմին վերջն ճանանչը խամբեց » :

Ապարանին ոսկեմուռ՝ արծաթ ծիծաղն ինձ հասաւ  
Որ կը հրծծէր. « Վազորդայմը՝ անըստոյդ է մեզի.  
Պէտք է խընդամք. Իմ փառքիս ունայնութիւնը ամբու  
Պիտ՝ աւերակ ըլլաց, պիտ՝ մոռացնքի մ' մէջ սուզի » :  
Խըտիկ կ'ընեմ: « Ճն թշուառը « Գթութիւն » կը գոչէ,  
Երջանկիմւելն ամսագուրդ՝ « Օր մը, գէթ օր մ' աւելի ».  
Սինչ աստղն ու հովը կ'ըսեն. « Ո՛վ մարդեր կեանքը հոտ չէ » :  
Գթութիւն, ահ, երկինքն ալ կարծես թշուառ մ' է լքուած.  
Ես դարձեալ հոն տեսայ հիւմն՝ ամսայութեամբ եղիւի,  
Որ հեծելով կը մըխալ՝ աղօթքի մ' պէս սրգազգած:

1908.

ԱՀԱՐՈՒ

## ❖ ՎԱՅՐԻ ՓՆԱՐ ❖

### ԸՆԿԵՐ ԵԿՈՒՐ

Ընկեր եկո՞ր, մէջքիտ կապեմ վեհօրէն  
Սուրբդ փայլուն արծաթազօծ պատեանով,  
Եկո՞ր ընկեր որ զէնցերըդ քու ամէն  
Մէկիկ - մէկիկ քեզի տամ ես երգելով.  
Խըրոխտ քայլով ինձ մօտեցի՞ր ընկեր իմ,  
Թո՞ղ ձեռքերըդ ուժով սեղմեն այս փայլուն  
Ցուրտ երկաթը, և ծալքերը քո սըրտին  
Թո՞ղ « Վըրէժով » այլրուին, վասուին ան-  
(դազրում:

Ընկեր եկո՞ր, համրոյրով մը հեշտագին  
Օծեմ սուրբդ՝ զոր ես մէցքէդ կափեցի,  
Կուրծըրդ սեղմեմ կուրծքիս վըրայ պինդ,  
(ուժգին՝  
Որուն տակ ես « Հայ Վըրէժժով » վասեցի:

Գընա՛ ընկեր, բայց չը սոսկաս մեռնելէն,  
Անոյշ է մահն դաշտին վըրայ կըսիւի.  
Նայէ՛ ընկեր սուրբդ վըրայ, վեհօրէն  
« Նահատակներ քեզ պիտ՝ ժըպտին » զրեցի:

## ԱՄՊԵՐԻՆ

Այ ջան ամպեր, սև ամպեր  
Ո՞ր տեղից էք դուք եկել,  
Եարար ամպեր ան տեսա՞ր  
Էն երկիրը աւերակ:

Տեսա՞ր ամպեր արիւնը...  
Եղբայրներիս սըրտերը...  
Ազիզ ամպեր, սև ամպեր  
Ո՞ր տեղից էք դուք եկել:

Հէյ վախ, աշխարհ, սև աշխարհ,  
Ալրոտ աշխարհ, չար աշխարհ,  
Ինչո՞ւ համար մարդիկներ  
Իրար էսպէս չեն սիրել...

Ամպեր, ամպեր ջան ամպեր  
Տարէ՛ք ինձնից համրոյրներ,  
Տարէ՛ք արցունքս էն հողին,  
Ամպեր, ամպեր ջան անգին:

Հէյ ջան ամպեր, սև ամպեր  
Ո՞ր տեղից էք դուք եկել,  
Աջար, ամպեր, ան տեսա՞ր  
Հայ - կիւիկիան աւերակ...